

աի տակաւին առ ի մտանելով ի շարս լուսաւորեալ աշ-
խարհաց, և առ այդ պէտք են լուսաւորեալ և շրջանկատ
գլխոյ, մեծամեծ միջոցաց և գործունեալ արանց: Իմաստակը
շատ, փայլունք հազարաւոր՝ երանի՛ զորս ոչ մատնեացէ
տէր յորս ատամանց նոցա: Ընդհատելով զթել բանիցս առ
ի ոչ կարի տաղտուկ ի ձեզ արկանելոյ եմ և եղէց առ ի
սրակ բարեմազթութեամբք առ նորին տարին

Հարազատ բարեկամ ձեր
Ս. Նազարեանց:

ՏԻԳԵԱՆՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՈՂԲԱԼԻ ՊԱՏԱԿՄԱՆՑ ՏԻԳՕՎԱՆՑ 86-
ՎԻՆ, ԵՒ ԻՒՐ ՀԵՏԵԱՈՐԴԻ ՀԱՅՈՑ ՀԵՐԶԵԱԼ ԲՈԼՈՐ ԱԶԳԻՆ
ԵՎԵԱՑ Ի ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԻՍ:

Տիւզողեանց ցեղն ի Կոստանդինուպօլիս՝ յաւուրս
տաճկաց տէրութեան. Հին ցեղ, և յարքունի դրան յազ-
գաց յազգս ծառալողք են. վասնարոյ բազում կերպ
ազատութեան ֆերման ի նոյն տէրութենէն շնորհեալ
էր ցեղի և հարց սոցա, որք ի վաղ ժամանակաց անուա-
նէին զինքեանս ի հայոց լատինացեալ ըստ դաւանու-
թեան:

Ի մերձ ժամանակս ի սերնդոց սոցա Յովհաննէս
Զելէպին էր բազմաց յալտնի, ալր պարկեշտ, խոնարհ,
ողորմած, ազգասէր առանց խտրելոյ ընդ հայ և ընդ
ֆրանք անունն. (որ ալլոց ի նոյն ազգէ եղելոց յոլի
հարկաւոր, և իբր մասն հաւատոյ համարեալ է խտրել
և անուանել զինքեանս ուղղափառ կամ կաթոլիկ.) սա
կայն սոյն այս Տիւզեանց բոլոր ցեղին համարեալ թէ
միւնոյն թուէր հայ և կաթոլիկ անունն: Վասնորոյ
18 ամին, մինչ լոյնք կամէին ի ձեռաց հայոց ազգին
մերոյ զսուրբ Յակոբալ վանքն՝ որ լերուսաղէմ յափշտա-

կեալ, լիշեալ Տիւզեան Յովհաննէս Զելեպին կենդանի, և յաչս տէրութեան սիրելի գոլով. իբր առաջին ջատագով և հետեւողն ըստ պատուելեաց ազգին մերոյ ալս Տիւզեանս էր, որ վերստին ունայնացան բաղձանք ազգին լունաց, և սուրբ Յակոբայ վանքն մեզ հալոց մնաց:

Զիետ մահուան լիշեալ Յովհաննէս Զելեպւոյն մնացին որդիք՝ մեծն Դրիգոր և փոքրն Սարգիս Զելեպիքն, այնքան սիրելի եղեն յաչս սուլթան Մաշմուտին, մինչ զի զամենալին արդիլեալ գունաւոր հանդերձս զգենլոյ, ձիով մինչ ի թագաւորական պալատն գնալոյ, և մանաւանդ ընդ իւր իսկ թագաւորին ի միում շաբաթուերկիցս բերան առ բերան խօսելոյ կալան բացարձակ հրաման և համարձակութիւն, և գրեթէ թագաւորական գանձարանն կամ զարպիսանալին ի ձեռս նոյն Տիւզեանց էր, մինչ ալլազգի իշխանք և խորհրդականք տէրութեան ի սոյն Տիւզեանցն ակնածութեամբ վերապատուէին, թէև ակամալ: Բայց ըստ որում ազատութիւն և հարստութիւն է փորձանք մարդկալին բնութեան՝ ըստ դարձուածս նոյն տէրութեան կանոնին 1817 թուին սեպտեմբեր ամսեան զարպիսանալ էմինի սսացեալ զառաջին ալլազգ նախարարն փոխարկեալ զալլ ոք՝ որ յառաջագոյն ի նոյն զարպիսանալն Սահապայարութիւն, ալսինքն քննիչ, և տամզաճութիւն արարեալ, այժմ զարպիսանալ էմինի կացուցանէ տէրութիւն:

Սոյն այս զարպիսանալ էմինին տեսանելով զիշեալ Տիւզեանց լոլժ մեծածախ շուալլութիւն, գուցէ և վասն իւր օգտի, լաւուր միում ասէ ցԴրիգոր Զէլէպին. պարոն Դրիգոր, մեզ հարկ է զարպիսանալի ամենալին ելումտիցն ծանօթանալ. ըստ որում տէրութիւն զմեզ յալս պարտաւորութիւն վերակարգեաց, պարտիմք ի հարկաւոր ժամանակին հաշիւ տալ տէրութեան. ուրեմն և դու պարտիս մի անգամ հաշիւ տալ մեզ, զի և մեք խելամուտ լիցուք որպիսութեան թագաւորական զարպիսանէիս:

Ո՞չ ազատ համարձակութեան մառախլապատ մէգն նսեմացեալ զնրբանըկատ բանականութեան զհալելին,

պատասխանէ նոյն զարպիսանալ Եմինոյն Գրիգոր Տիւ-
զեանն՝ թէ իմ հաշիւ տալն կարօտի յատուկ կալսերա-
կան ստորագրութեամբ հրովարտակին։ Լուեալ նախա-
ըարն, ի դիպող ժամու ծանարտակաւ ալսինքն արզար
կամ արզուհալ անուանեալ խնդրագրով յալտնէ տէրու-
թեան, թէ մեծութիւն ձեր զմեզ յայս պաշտօն կացու-
ցիք, գործն բոլորապէս ի ձեռս Տիւզեանց է, ես առա-
ջարկեցի նմա հաշիւ տալ մեզ. պատասխանեաց թէ կա-
րօտի ձերում մեծութեան հրովարտակի։ Արդ՝ զբնչ բա-
րեհաճութիւն ունիք առ այս։

Առ այս ծանարտակ տէրութիւն կալսերական ստո-
րագրութեամբ հրովարտակ առաքէ առ զարպիսանալ Ե-
մինին, թէ այդ Տիւզեան հաշիւն ի վաղ ժամանակաց
չէ տեսեալ ոք, ուրեմն հրամայեմ քեզ միանդամալն տե-
սանել զամենալն հաշիւսն։

ԱՆՑԵԱԶՊՂՈՒԹԻՒՆՔ ՑԻՒԶԵԱՆՑ

Զարպիսանալ Եմինին ձալնէ առ ինքն զԳրիգոր Չե-
լէպին, և ասէ, կալսերական հրովարտակ կամէիր. ահա
բարձրագոյն հրամանն. պարտիս տալ մեզ զհաշիւն։ Պա-
տասխանէ Գրիգորն՝ գլխոյս վերալ. և գնացեալ ի փոքր
ֆոտիֆի, կամ փոշտի բարակ թղթոյ վերալ հինգ կամ
վեց տող գիր գրեալ տալ ի ձեռս զարպիսանալ Եմինոյն։
թէ այսքան գումար ֆնտիինովիէ կալ. այսքան ոսկիք,
այսքան արծաթ դրամք կան. և բոլորի գումարն է այս
քան. և ի տէրութեանէն՝ որ երեսուն երկու հազար քիսէ
սերմայէ առեալ եմ և այսքան իրք կան հանդէպ նորա,
հաւասար եղեւ ելամուտն։

Հարցանէ զարպիսանալ Եմինին աստ նշանակեալ գու-
մարդ ի պատրաստի է. պատասխանէ Գրիգորն, ալո՞ ի
պատրաստի է. ասէ զարպիսանալ Եմինին, գնա ի միա-
սին ժողովեա. զի եկեալ միանդամ աչօքս տեսից, զի
տեսից, զի այսպիսի տէրութեան հաշիւն այսքան տող
գրով չէ կարելի ընդունիլ։

Գրիգորն գնացեալ տեսանէ, զիւր խոստացեալ գու-
մարի երեց մասանց մինն հազիւ կալ. թող զանցեալսն

որք տակաւին չեն լայտնեալք։ Ի լունաց ազգէ Եօրկի աղայ ոմն գոլով անտ ի պաշտօն զարպիսանալին խնդրէ ի նմանէ զնալ առ զարպիսանալ իմինին և լալտնել թէ խնդրէ Գրիգորն երեք օր ժամանակ. զի ալսքան ոսկի ի թէ զամբի ջուրն կայ. ալնքան ի հալլոց օճախն կայ, և նոյնքան լայլ տեղիս, զորս ի մէջ երից աւուրց ժողովեալ լալտնեցից ինքեան. Եօրկի աղայն գնացեալ ծանուցանէ ըստ բանի Գրիգորին. պատասխանէ նախարարն զարմացմամբ. թէ ես հարցի նմա՝ թէ պատրաստ են, պատասխանեաց՝ թէ ալ՛ պատրաստ են. և զի՞նչ է այս անհամեմատ խնդիրն. բայց հոգ չէ, թողում ինքեան երեք օր. սակայն մի կարասցէ ելանել ի զարպիսանալէն մինչև ամբողջ զհաշիւն լալտնեսցէ։

Զիետ երից աւուրց ի մի գումար ժողովելոյ ամենալի իրաց հաշիւ արարեալ լերեսուն երկու հազար քըսակիցն գտանի մետասան հազարն. իսկ քսանևմէկ հազարն մնալ աներեսոլթ։ Յալնժամ ի մէջ զարպիսանալի որքան անձինք ի վերան ալնը հոգացողութեան պաշտօնի կալին. գլխաւոր անձինք թէ ի Տիւզեանց ցեղէն, և թէ լայլ ազգայնոց և լընկերաց նոցին. որք են ի Տիւզեանցն Գրիգոր և Սարգսի Զելէպիքն. Աղնաւուրեանց. (այս ազնաւուր անուամբ ի պօլիս երկու են. մին ի մեր հալոց, որ ալժմ անդ սարաֆլար քեահեասը է. իսկ միւսըն ի նոցանէ, որ ի մէջ այս անլաջողութեան պատահեցաւ ալժմ) Աթանաս աղայն, իւրեանց փեսայ՝ Յովհաննէս Ալեքսանեանն, Զամչեան հայր Միքայէլի եղբար Յովսէփն, և Գրիգոր Մանասէովն. զսոսա զամենեսին եղին ի բանդի, զտունս, զիանութս և զօտալս ամենեցուն կնքեալ լանցեալ 1819, հոկտեմբերին քննեալ ըգբնակութիւն Տիւզեանց և զալլոցն. գտին զեկեղեցիս շինեալս ի մէջ տանց նոցին ծածկաբար։ Վասնորոյ տեսանելով տէրութիւն թէ անհաւատարմութեան են նըշանք ամենալին ընթացք. ալդ ըստ ինքեանց կաթոլիկ անուանեալ ժողովրդոց. սոլն օրինակ վճռական դատակնիք տալով։

Մէնէ պին իքի իւզ օթուզ պէշ, մուհարեմին տէօրտիւնտէ, տէօրտ սէնէտէն պէրու զարպիսանէի ամիրէ

միւթասարիֆլէրինտէն նաշիհ ճիպիլի էթլէրինտէն մէօս-
տիւր օլան խըլանէթ իճիրալէ խզմէթ օլարաք. իկիրմի
պին քէսէտէն թէ վաճիւզ աքնէ զիմէթլէրինէ կէշիւ-
րուպ, եալըլար վէ քօնաքլերէ սարֆէն վարիսէ ըռա-
հաթ. վէ ինթշամլէրինէ սարֆ էտիւպ. վէ քէնտիլէ-
րինտէն մատտէ՝ միւթալիքլէրին խանէլէրինտէ քիլիսէ-
պինա էտիւպ. քաթելլիք փափազլէրի կէթէրէրէք փա-
լիթահտիմտէ պաթէլիէ տին ինրա ճէսարէթինտէն. տիւզ
օղուլարընըն ճէսազը թէրթէպ օլունմուշտուր:

Ի 1819 հոկտեմբեր ամսեան զծիւզեան Գրիգոր և
զՄարգիսն առ պապահիւմալիւն անուանեալ արքունի
պալատան մեծ գրամբ գլխատեցին, զորոց Միքալէլ եղ-
բալին և զսոցա հօրեղբօր որդի Մկրտիչն ի Եէնի քէօլ
անուանեալ ամարանոցն առաջի ծովահայեաց տան իւ-
րեանց կաթեցին. և գթակոր անուանեալ եղբալը սոցա,
որ լերուսաղէմ գնացեալ էր, միւպաշիր առաքեալ ի
ծամլընայ սսացեալ քաղաքն ընբոնեալ ի հոկտեմբեր,
12: Բերին ի Պօլիս, և եղին ի բանտի ընդ իւր Կարա-
պետ և Պօլոս եղբարց:

Բաց լալցանէ և այլ 15 անձինք 'ի գործս սոցա
գիտեալք են 'ի բանտի, և կին մի Մարիամ անուն սո-
ցա ամուճալ Անտօնի Կողակից է 'ի բանտի. քանզի 'ի
տան սորա երեսուն հազար քիսէի լատուկ ճէվահիրե-
ղէն ապրանք են գտեալ: Այլ և թէ սոցա կանալք և
թէ ազգականաց կանալք մինչ 'ի վաթսուն հոգիք 'ի
հայոց պատրիարքարանն բանտարկել առաքեալ են:
Հրամանաւ տէրութեան սոյն հոկտեմբ: 10-ին տիւլ օդ-
լուկի եաշին ալխինքն ամառնալին տունն և զմիւս տուն-
ուն. զարշուկ օտաներն բացեալ. բոլոր ապրանքն մե-
զաթով սկսան ծախել 'ի կողմանէ տէրութեան. յորս
գտան անթիւ զանազան ապրանք. մինչ 'ի յետին սոից
ամանսն ևս վաճառեալ էին, և ի մէջ տանց իւրեանց
գտեալ էին ծածուկ մեծաշէն եկեղեցիք զարդարեալ ա-
մենալն փառաւորութեամբ. առաւել վասն ալսը պատճա-
ռի յարդարադատ տէրութեան աչացն բոլոր տարձուած
կաթոլիկ անուամբ անձինք անկանելով. տէրութիւնն
'ի հայոց պատրիարքարանն ֆերման առաքէ. պատրիարքն

ծանուցանէ բոլոր ժողովրդոց թէ ով ոք ընտ Տիւզեանց առ և տուր ունէր մինչ ցաւուրս երիս բերեալ զմէֆտէրն յալտնեսցին պատրիարքին. ով ոք ինքնին չըլայտնուի և լետոյ ալլ կերպիւ իմացուի. խոստացել է տէրութիւնն զայնպիսիսն զլիսատել. և ապրանացն տիրել. առ այս երկիւզալի պատգամ ամենեքեան յալտնեալ են՝ մինչ 'ի երեսուն հազար քէսէի առնելիք և տալիք զհետ Տիւզեանց. և սոյն առևտուր անօղքն ընտ նոսա ըստ մեծի մասին իւրեանց կաթոլիկքն են. զի այնպէս փակեալ էին սոքա Ստամպօլու առ և տուրն 'ի ձեռս իւրեանց. զի մի ազգն հայոց զօրասցին, 'ի մէջ ալսքան անձանց միայն անձն մի զազազ Յարութիւն է գտեալ ազգաւ հալ երբեմն 'ի մէջ գործոց զարպիանալի. և նա ողորմութեամբն Աստուծոյ մէկ տարի յառաջ հաշիւ տեսեալ բաժանեալ է 'ի նոցանէ. զի տէրութիւնն զոյն զազազ Յարութիւնն քննելով անպարտ է գտեալ, և հրամայեալ է 'ի մէջ ֆերմանին յետ ալսորիկ ով ոք կաթոլիկ անուամբ 'ի պէկ օղին տուն ունիցի, կամ 'ի մէջ տան ծածկեալ եկեղեցի լինիցի յաւիտեան արքունի պաշտօնի մի ծառալեսցէ. վասնայսորիկ, որ սոյն զազազ Յարութիւնն հալ է իսկապէս, և անպարտ գտաւ 'ի հաշիւն, կացուցեալ է տէրութիւնն 'ի տեղի Տիւզեանց վերակացու զարպիանալի գործոյն. նաև կամեցեալ է 'ի տեղի Մանսասէի զարպիանալի սարաֆութեան գործոյն յատուկ 'ի հայոց ազգէն կացուցանել. բայց խոհականք ազգի մերոյ նկատելով թէ որոգայթաւոր պաշտօն է ալն. հընարաւոր պատճառաւ յետս կացեալ 'ի սարաֆութեան գործոյն՝ Շամանթոյ անուանի հրէալ մի հաստատեաց տէրութիւնն 'ի տեղի Մանսասէին:

Բաց 'ի գլխատեալ և կախեալ անձանց միւս բանտարկեալ արք և կանալք յանցեալ հոկտեմբերի մէկէն տակաւին 'ի բանտի են որոց ազատիլն Աստուծոյ է յալտնի:

Զայսմ միջոցի և Ստամպօլու վէզիրն, որ Տաւութօղու ասացեալ կաթոլիկի մեծաւորն էր, փոխեցին, և զՊրուսայու փաշալին արարին վէզիր, որոյ սարաֆն է 'ի հայոց ազգէն Փափազ օղու նանիկ աղայն։ Յայսմ

վէզիրի ժամանակին 'ի բանտի եղեալ անձանց 'ի բոլորից տունսն և 'ի կրպակսն եղեալ կայն վաճառեցին, 'ի բանտէն ազատեցան երկու անձինք միայն. մին Զամշեան Յովսէփ աղայն, և միւսն Յովհաննէս տղալ մի 'ի հայոց ազգէն: Զկնի ըոլոր կալիցն տիրելոյն. վասն առաւել հիւանդութեանցն թողին: Մնացեալ ազնաւոր օլլեանց երեք եղբայրքն Ալէքսանեան Յօհաննէս աղայի երեք եղբարքն և Աթանաս աղայն և Մանասէեան Գրիգոր աղայն 'ի մէջ բանտին 'ի ժամանակէն մեռանելով, միւս մնացեալ զեղբարսն 'ի տեղի մեռանողացն եղեալ են կրկին 'ի բանտ. իսկ 'ի մէջ բանտի մնացեալքն թէ արք և թէ կանայք ազատելոյ լոյս չունին. միայն կարծիք է թէ լանձանօթ տեղի ինչ աքսորելոց են. բայց թէ և ոչ աքսորեսցին. թուի թէ և նոքա 'ի բան. տի անտ մեռանելոցն են:

Իսկ Աթանաս աղայ ասացեալն որ իրը աթոռակալ կամ երիցփոխան 'ի վաղ ժամանակաց նոյն կաթողիկ ազգի Աբբացւոյ կողմն եղելոց կացուցետլ լինելով որ պէս հաւատարիմ ամենեցուն. սորա տան մէջն 'ի ներքոյ երկրի մեծ մահսէն ալիսինքն փոկրով և մեծ եկեղեցի շինած ունելով, որքան զանազան զարդարանք եկեղեցական պահարանք թուի թէ և 'ի վանուցն արբացւոց երբեմնապէս անդ պատահեալ են. նաև միւս անձանց թէ Տիւզօղեանց, թէ Ազնաւուրեանց, և կամ Ալէքսանեան Յօհաննիսի տանէն ալյնպիսի զարդարանք բազումք գտանելով ծանուցեալ են թագաւորին թէ ալսքան տեսակ զանազան եկեղեցական զարդարանք գտաք, որք մեզաթով ծախելու իրք չեն, զինչ հրաման առ այս բարեհաճիք:

Յատուկ ֆերմանով հրամալէ տէրութիւնն ուր ուրէք ալդպիսի եկեղեցական զարդք գտցին, զբոլորն ժողովեսցին 'ի զարպախանալն, և նոցա ժողովելով զամենայն, մանաւանդ բազում անձանօթ գրեանք 13 սան. դուկով յանցեալ զեկտեմբ. 31. Յատկապէս ֆերմանով առ հայոց պատրիարքարան առաքելով հրամալէ ալսպէս:

«Պու քիլիսէէ միւթաալիք վէ ալնընըղայ իլազըմ

«օլան ճէմէն էշխալէրի միլէթ էրմանիան քուլէրէ փնամը օլունմուշուր. պէ դէլիէսինէ պէշ իւզ պին «քուլուշ քաթոլիկ տէնսիլէն թայֆէսինդէն էրմէնի փաթ- «րիկի մարիֆէթինսին թահսիլ զարպիսանէի ամիրէիէ. «էտալ. վէ տախի տէօլվէթ օսմանիէն հասըլ օլմուշ զէ- «մանտան սապըք օյան շորութլար միւճիւպիննէ իւզ. «մինլէթ բայէ քալըթ օլմաղան. էրմէնիլի էրմէ- «նի րումուրում, եահուտիլի եահուտի. քալտըքի պու «սէնալէրտէ քաթիլլիկ իսմիլիլէն պիր մէքտար ճէմա- «տթ ֆէտահ օլունմուշքի սուվալ էթտիքտէ, էրմէ- «նի իզտէերլէր իզնի հիւմայիւնիւմ օլմուշտուր. հէր «նէրետէքի քաթիլլիկ փափազլարը վարիսէ. վէհէր հան- «կը էփտէ քիլիսէլէրի փարիսէ, քիլսէրինի պէզ սուվալ «երքըպ. վէ խարապ իտէսին, վէ փափազլէրինի տահի «ճէմէն կէթիւրիւպ պիզլէրէ իփատէ իտէսին. վէ պուն- «տան մատտէ հէրնէ քտտար քաթիլլիկ իսմիլիլէն քիլ- «սէ փարիսէ քէնտինէ ՚իթահաթ էթտիրէսին. վէ է- «կէր ՚իթահաթ էթմէլէնլէր զուհուր իտէրսէ, քափու- «մալ թաքրիր իտէսին. մալի սէնի, քաթիլ պէնիմ:

«Օ միսիլէ ՚իթահաթուրգ տէմլէրին: Վէ պու «ճիւմլէ էմրին էկէր իճրասընալ քութրէթին վմր չիսէ, տէօլվէթէ թահաեռուտէտէսին. վէ էկէր ՚ի տա- «րինէ կիւլվէնէրէք թահաեռուտ էթտիքտէն սօնղըալ ՚ի տարիիսինէ քատըը օլմայըպ. զապիթլէրիմտէն պիր մահ- «լէտէ քաթիլլիք. վէ եահուտ փափազլէրինի. վէ եա- «հուտ պիր մահլէտէ ճէմօլուտ քիլսէտէլի ՚ի պատեթ էթտիքլէրինի պուլաճաք օլտուքլէրինտէ. մալիւմիւն «օլմասընտալ պլմիշ օլասըն քի քիւլիւէն թէքտիր օ- «լուրսուն. զիրալ հիւքմիւմօլան պէլտէլէրտէ պիր վէ- «զիշէն քաթիլլիք իսմի ճէմատթ պուլունմամալը. զիրալ էկսպաքի քատէմպէն իւզ միննէթտէն քալըսընը թա- «նըմալըզ:

Եւ ալլ ալսպիսի սաստկագոյն հրամանք որ ըստ ամենալի վճռոյ զօրութիւնն ալս է թէ ՚ի մէջ տէրու- թեան օսմանցւոց ինքնաբոլոս քաթիլլիք անուամք ազգ և ժողովուրդք ունիլ ոչ կամի տէրութիւն օսմանցւոց. ալսու հրամանագրով առաքեալ եկեղեցական զարդքն,

թէ խաչք, սկիհք, սաղաւարդք եպիսկոպոսական չա-
թալ թագք. ծանրագին շուրջառք. յատկացեալ մասունք.
բաց 'ի 13 սանտուկ գրեանցն գին հատեալ են երեք
հազար քիսէ ստակ զի ըստ մեծի մասին ճէվահիրեղէ-
նօք զարդարեայ են. մանաւանդ գրեանքն անգինք.
այս է յատկապէս յեօթանց հրաշեց մին որ Աստուած
զօրութեամբ աղօթից սրբոյն Գրիգորի Նուսաւորչին մեր
որ այսքան ժամանակ, թէ այս զգեստուց դրամքն, և
թէ իւրեանց վայելչութեան դրամքն, որ 'ի հայոց ազ-
գէն մերմէ զանազան պատճառաւ ժողովելով լայնա-
ցեալ և ուռճացեալ էին նախատեսութիւն Աստուծոյ
վերագարձուցեալ 'ի ձեռն արդարադատ տէրութեան ահա
ալսօր յանձնէ զմասն 'ի կորուսեալ կալիցն մերոց առ-
իսկ տէրն իւր. որ այնպէս մտադրեալ էին ժողով սո-
ցին. թէս ալլ քանի մի տարի այսու լաջողութեամբ
մնալին, համայնքամայն ցանկութիւն նոցա էր. որպէս
զիշշապն անդնդալին կլանել զազդս հայոց. Իսկ նա-
խախնամիչն եկեղեցւոյն մերոյ ըստ աղօթական քանից
սրբոյն նարեկացւոյն հրաշագործեաց յայնմ պահու, ուր
հատեալ էր ակնկալութիւն վերանորոգման:

'Ի հետեւութիւն կատարման այսմ բարձրագոյն հրա-
մանի Կոստանդնուպօլսոյ հայոց զօղոս պատրիարքն նա-
խապէս ժողովէ զգլիսաւոր խորհրդական ութ ամիրայս
հայոց ազգին. ընթեռնու զբարձրագոյն հրամանն և խոր-
հրդով նոցին հրաման առաքէ եօթն. գլխաւոր անձանց
և կաթոլիկ ազգաց: 'Ի ներկայանալ նոցին յալտնեն
զհրամանն և զխորհուրդն ասելով ահա տէրութեան
հրամանն այս է. զբնչ ունիք պատասխանել: Նոքա
տան պատասխանք թէ ըստ ամենալի տէրութեան, և
ձերում սրբութեան հնազանդ եմք: Բայց խնդրեմք քա-
նի մի օր ժամանակ տալ մեզ, որ և մեք զհասարա-
կութիւն մեր ժողովեալ խորհեսցուք 'ի միասին, և յայտ-
նեսցուք տէրութեանդ: Պատասխանէ խոհեմամիտ պատ-
րիարքն. սիրելիք, տէրութիւնն ի մէջ հրամանագրոյն
մեզ օր չէ յատկակուցեալ. զի և մեք կարողասցուք առ-
ձեզ յատկացուցանել. ես 'ի ձէնց ասացեալ հասարակու-
թիւն ոչ ճանաչեմ. միայն այս եօթն անձինսդ գիտելով

գլխաւոր. առ ձեզ յալտնեցի զբարձրագոյն հրամանն և զերեք առաջնորդութիւն իմ. նախ՝ 'ի տէրութենէն պահանջեալ հազար քիսէ ստակն իսկոյն հասուցանել աստոր տամք 'ի զարպիսանայն. երկրորդ, 'ի մէջ իմ թէֆտէրի նշանակեալ 98 ձեր տներն գտնուած կարգաւորքըն պարտիք անպակաս բերել առ մեզ. և երրորդ՝ բոլոր ժողովովն ձեր պարտիք հնազանդիլ սուրբ եկեղեցւոյն մեր. և ես ձեր եօթն անձանց անուամբ. զոր ինչ և պատասխանէք, զնոյն ունիմ տէրութեան թախտիր առնել, որ է ըէպորտ տալ:

'Ի վերայ այսը բանի շատ խնդրանօք հազիւ նոյն օրն ժամանակ ստացան ինքեանց. որ երկրորդ օրն պատասխանեսցեն, որ է 1820 և յունվարի սկիզբն. յորում աւուր հայոց ազգն ուրախութեամբ շնորհաւորէին միմեանց զնոր տարին վասն փրկութեան և դարձման մոլորեալ ոչխարին: Խոկ նոքա զխորհուրդն նախախնամողին ոչ նկատելով ծածկաբար առ միմիանս ասէին անշնորհ լիցի սև տարի, Ապա եկեալ 'ի պատրիարքարանն ոմանք կամալ և ոմանք ակամայ յալտնեցին գհնազանդութիւն իւրեանց սրբազան պատրիարքին. ստորագրելով և կնքելով զնիկիական դաւանութիւնն, որպէս ընթերցեալ լինի 'ի մէջ սուրբ եկեղեցւոյն մեր: Խոկ ալ: Քըն՝ որք տակաւին չեն եկեալ, պատրիարքն հրամայեաց բոլոր էսնաֆից, որ իւրաքանչիւր էսնաֆ տէֆտէրով յալտնեսցին. թէ նոյն էսնաֆի մէջ քանի անձինք կան նոյն ծխովն և ինչ կողմն է բնակութիւն նոցին յականէ անուանէ, որ և զսոյն տէֆտէրն ժողովեալ բերին 'ի պատրիարքարանն հրամայեցաւ 'ի պատրիարքէն ծանուցեալ կրկին իւրաքանչիւրոց՝ թէ ահա թէֆտէրով և անուամբ յալտնի էք 'ի պատրիարքարանն ով որ գալ իւր կամօքն 'ի հնազանդութիւն, բարի է, իսկ զչեկօղսն թէֆտէրով պարտաւորիմ յալտնել յարքունի դուռն:

Եւ առ նոյն եօթն անձինսն պատասխանեաց պատրիարքն. սիրելիք, տէրութիւն ոչ միայն զձեր հասարակութեան հնազանդութիւն եկեղեցւոյն մեր՝ պահանջէ առաջարկէ մեզ. ալ և զնոյն 98 կարգաւորսն հարկաւ պահանջէ. ուրեմն պարտիք նախ զնոսա բերել աստ,

առ այս՝ իմաստուն և խոհեմամիտ հարքն աբբալի վանից՝ որքան և կալին ի Պօլիս, յօժարութեամբ իւրեանց եկին ի հնազանդութիւն սրբազան պատրիարքին, իսկ այլ տեսակ կարգաւորքն, որք ըստ մտաց իւրեանց իմաստուն համարէին, զստինս ծնողաց խաճանողք լիբանանու, որ է տիւրզու տազի կարգաւէրքն իբր ծանրհամարին յօժարութեամբ գալն ի հնազանդութիւն։ Ի զօսանալ բոնութեան պատրիարքին խոստանան տաշջակալք նոցին և զնոսա բերել ի հպատակութիւն։ Եւ այսքան անցք, որք պատմեցան աստ սկսեալ ի 1819 հոկտեմբերի սկզբանէն մինչ ի 1820 յունվարի 15, որք ծանուցան մեզ։

Օրինակ Ֆերմանին առաքելոյ ի հայոց պատրիարքարանն թարգմանեալ յօսմանցւոց լեզուէ ի հայ բարբառ։

Զայս եկեղեցւոյ պատկանեալ և օրինաց ձերոց պիտանի եղեալ բոլոր անօթս կամ ապրանք հայազգի ծառալից մերոց հաւատացեալ եմք։ Ընդ փոխարէն հինգ հարիւր հազար դուրսուշ ի կաթոլիկ անուանեալ անարգ ժողովոյն խորհրդով հայոց պատրիարքի արքունի փողերանոցին (այսինքն զարպիխանալին) յանձնելով հատուսցի։

Նաև ի ծագմանէ անտի օսմանեան տէրութեան, և ըստ կանոնացն եղելոց առ այնու ժամանակօք, երեք ազգ ստրուկ յատկացեալ լինելով, այն է հայոցն՝ հայք, յունացն՝ յունք, հրէիցն՝ հրէալք։ Բայց ընդ ամս ըստ այսոսիկ գլխապարտ անուամբ տեսակ իմն ժողովրդեան գոյացեալ է որոց ի հարցանելն՝ պատասխանին թէ հայ եմք։ Բարձրագոյն հրաման իմ եղեալ է, զի ուր ուրեք և գլխապարտից կարգաւորք կայցեն, և յորում տան ազօթարան կայցէ, զաղօթարանն առանց հարցանելոյ քակտեալ աւերակ արասցես, և զկարգաւորսն իսկ բոլորովին բերեալ մեզ յանձնեսցես։ Եւ բաց յալսցանէ որքան գլխապարտից անուամբ ժողովարանք լինիցին քեզ ինքեանդ հնազանդեցուսցես։ և թէ ապստամբ ոք պատահեսցի, դրան իմում յալտարասցես կամ ինձ մատնեսցես։ այնպիսի ապստամբ մարդկան ինչքն քեզ։ և զլուխքն ինձ։ Նաև այսց բոլոր հրամանաց կատարման եթէ կարողութիւն ունիս, տէրութեան գործով ցուց-

ցես. և Եթէ կատարման ապաւինելով, զկնի սկսման գործոյն. անբաւական գտցիս առ կատարումն. Եթէ ո-մանք լարքունի պաշտօնէից իմոց ի միում թաղի ըզ-գլխապարտս, և կամ զկարգաւորս նոցին, և կամ ի մի-ում թաղի ժողովել աղօթս մատուցանելն նոցա գտցեն, և քեզ լալտնի ոչ լինիցի, իմասցիս զի ըստ ամենայնի պատուհասակոծ լինելոց ես. քանզի ուր ուրէք և էշ-խանութիւն կամ հրամանն իմ հասանէ՝ ոչինչ իւիք գըլ-խապարտ անուամբ ժողովուրդ ոչ է գտանելոց. վասնզի ի շնորհաւոր ծագմանէ անտի մերմէ բաց յերից ազգաց զալլ ոք ոչ ճանաշեմք:

